

- ԼՈՃ. — Չափազանց եփուած եւ հայելով իրար խառնուած կերակուր:
- ԼՈՒՍԱՂՐԱՐ. — Ուղեկից աւխտագնացութեան յերուսաղէմ:
- ԼՕԹՈՒՌԱՆ. — Շատակեր, որկրամուլ:
- ԼՕԼՕՔ. — Բարձի ոսկոր:
- ԽԱԲՈՒՌՈՒԿ. — Հրապուրիչ, սիրուն (ազնկ, իրա շափարս գեղեցիութեամբ, որ սակայն կը բաւէ տեսնողը խաբելու եւ կարծեցընելու թէ բաւական գեղեցիկ է):
- ԽԱՇՈՒՔՋՈՒՐ. — Երացեալ ջուր՝ որուն մէջ լուացուելիք լաթերը նախ կը խաշեն:
- ԽԱՇՈՒՔՓՍԱ. — Մանաւոր փայտ որով խաշուելուին մէջն գուրս կը հանեն լաթերը:
- ԽԱՌՆԱՐԺԺԺ. — Իբր խառնուած, խառնափնթար:
- ԽԱՍԿԻԼ. — Հիւանդութենէ մը յետոյ նիհար ընկնիլ, վատաողջ մնալ, կատարելապէս չուողջանալ:
- ԽԼԻՁ. — Խղիշակեղ Թուլամորթ մը՝ առանց խեցիի, որ բոյսերը կ'ուտէ:
- ԽՄԻՒԼ. — Վրան թուլութիւն, թմբութիւն գալ, մնալ (քնոյ, զիտովութեան կամ սկարուութեան հետեւանքով):
- ԽՇՐՏԱԼ. — Չոր տերեւներուն իրջ իրջ ձայն հանելը:
- ԽՈՐԻՍ. — Իւղի մէջ բօժարուած ալիւր:
- ԽՈՒՍԻԹ. — Չափազանց չորցած, կարծրացած:
- ԽՈՒՍԻԿ. — Տէս Խ-իկէ:
- ԽՏՄՐՏԿԱԼ. — Քթիւն տակէն ծիծաղիլ:
- ԽՐԹԻԼ-ՓՐԹԻԼ. — Քիչ անգամ բան մը բնելու արուսիլ. գ. որ. կ'ըստէ. «Խրթեցոյ փրթեցոյ առ տարի թիթիւն արի (տնկեցի) նէ՛ տնի ալ կարկուտը գէրիսու» եւն:
- ԽՕՈՒԿԱԼ. — Աննեղ աչքով, խոժոռ խոժոռ նայիլ:
- ԿԱԿՈՒՌ-ԿԱՄ ԿԱԿՈՒՌԻԿ. — Երուսաղէմ արուսը ունեցող, երկու կողմը կազալով քալող:
- ԿԱՍԿՐԱԿ. — Եռոտան երկաթէ որուն վրայ կը դնեն սանր կերակուր եփելու համար:
- ԿԻՐԱՄՈՒՏՔ. — Կիրակէի նախընթաց իրիկունը, կիրակամուտը:
- ՀՆՏԱՏԻԼ. (հաւա-հաւ-իլ) — Բայրի մը հաւատ շինելը, հաւուր թափելը:
- ՂՈՒՃՈՒՍ. (անել, մանկ. բառ) — Գիրկըգխառն նուիլ:
- ՃՃՐՏԱԼ. — Ճըք Ճըք ձայն հանել:
- ՃՂԼԱԼ. — Խախտիլ (լեի):
- ՃՂՔՏՈՒ. (ճեղք-ջու) — Ազուլտին մէկ կտորը որ մէջտեղէն ճեղքուելով երկու կէտի կը վերածուի:
- ՃՕՓՆԵԼ. — Կսիկուրել, աւերել:
- ՄԱԶԿԱԿ. — Ժապատէն՝ որ մանր հիւղերը կապելու կը գործածուի:

ՅՈՂԷ. ԳԱԶՄԱՅԵՆՍ



ՀՈՅԵՐԷՆ ԲՐՐԵՐԱՆԵՍՈՒՌԻԹԻՒՆ

Անոր ուսումնասիրութեանց պատմութիւնը, ո՞՞ն եւ ինչպիսիքն են, Տայերն լեզուի պատմութեան նկատմամբ ունեցած նշանակութեանը անուշիտ:

Ահա ըստ մեր խոստման (տես «Հանգ. Ամբ. սորեայ» 1898. Եր. էջ 214, հատ. 93) կը թարգմանենք հաս. Ղ. Մանրեանիցին նրա մասին սերուն ճարը. եւ այս համար յօդուածը պիտի գրաւէ ազգիս լեզուագիտոց ու շարութիւնը: «ԽՄՐ»

Վար ժամանակ — եւ այն շատ չէ հեռացած մեզէ — երբ Հայ ազգին լեզուն երանանս կամ աւելի ճիշդ, հնդեւրոպական լեզուացեղին՝ երանեան ճիւղին պատկանող կը համարուէր: Հայերէն լեզուի երանեան ըլլալն ամէն կասկածէ դուրս էր. հաւասարապէս պարտաօրիշ dogma (հրամանակարգ վարդապետութիւն) մին էր այս՝ լեզուագիտին եւ ազգագրին համար, պատմագրին եւ աշխարհագրին համար: Եւ այս չէր կրնար այլազգ ըլլալ: Լեզուագիտական միջոցներն եւ դիտողութիւնները մինչեւ հիմայ գրեթէ primitif եւ անբաւական էին. ուստի երանեան լեզուաց (աւեստական, հին պարսկերէն եւն.) եւ հայերէն լեզուի մէջ հիմնական տարբերութիւններն անշմարեւի էին մնացած: Միւս կողմանէ, զորաւոր կուլտուրական պատմական գործիչներ (factor), որ Հայաստանն երանացընելու գործակից եղան, այնպէս մտովի մերձեցուցած էին Հայաստանն՝ Իրանին, որ Եւրամուտ երանեան տարրը՝ այսինքն հայերէն լեզուի մէջ գտնուած երանեան բառերու առատութիւնն, առնուեցաւ իբր տեղական տարր, իբր օրգանական բան մը: Եւ միայն դարուս վերջին քառորդէն ի վեր, երբ համեմատական լեզուագիտութիւնը հաստատուն ոտքի վրայ կանգնուեցաւ, սկսան նշմարուիլ այնպիսի լեզուագիտական իրողութիւններ, որ չէին կրնար՝ հայ լեզուին երանեան ըլլալու dogmaին հետ հարաուելի: Կամայ կամայ պարզուեցաւ, որ հայերէն լեզուն ոչ միայն երանեան չէ իբր ծագմամբը. այլ՝ որ նոյն իսկ արիական Արիւնքի լեզուաց հետ (այսինքն, Իրանի եւ Հնդկաստանի լեզուաց հետ) նուազազոյն հասարակաց գծեր ունի, քան եւրոպական լեզուաց հետ: Այս դիւան ըրած ժամանակակից առաջնակարգ իրանագետ եւ հայերէնագետ՝ Սորապուրգի Համալսարանի Ռուսոյցչապետ Հ. Հիւրմանն՝ Հոս գիտաւորութիւն

1 Հմտեւ. իբր յօդուածը «Ueber die Stell. d. arm. im Kreise d. idg. Sp. և Zeitsch. Kuhn (Հաս. XXIII), Հաս. Գրոֆ. Հիւրմ. Երց. տաւա. որ հայ. լեզուն կը պատկանի հնդեւր. լեզուացեղին մէկ սնկան ճիւղին, ճեղք մը, որ

չունիմ ես մեկնելու հայերէն լեզուի երանեան ըլլալը պաշտպանողներու եւ հակառակորդներու պոլեմիկայի պատմութիւնը: Ես կը բաւականաւորամ յայտնելով որ արդի ժամանակահայ լեզուն կը ձանջողի ար մեկնել իբր հնդեւրոպական լեզուացեղին անկախ մէկ ձիւղը:

Հայերէն լեզուի համեմատական-պատմական ուսումնասիրութեան պատմութեան մէջ՝ դիտմամբ սկսայ իմ ձառս այս փոքր շեղմամբ (excursion): Այն հիմնական դրութիւնը՝ թէ հայերէն լեզուն երանեան չէ, այլ անգամ կամ ներկայացուցիչ ինքնակաց ձիւղի, արդէն ինքն ըստ ինքեան հայերէն լեզուի ուսումնասիրութեան կարեւորութիւնը յաւաք բերաւ: Գնորդութիւնը, իրօք, նորագիտ ձիւղի միակ մէկ ներկայացուցիչ, որուն գոյութիւնը յառաջագոյն չէին նկատած: Հնդեւրոպական նախալեզուն վերակազմելու նոր նիւթ ունիլը մնալ: Ինչքն ըստ ինքեան հակառակ է, թէ ամբողջ ձիւղի մը այս մը փորձ ներկայացուցիւմ ամբողջ շեղմայ մը ամբողջացած այս մը միակ օղակին՝ ուսումնասիրութիւնն որչափ հոգածութեամբ պէտք է ուսումնասիրելէ եւ իրօք, արդէն հայագետները՝ հայերէն լեզուի պատմութիւնը պարզելու համար թիւք բան չըրին, մեր առջեւն ունիլը ամբողջ շարք մը աշխատութեանց, որ հին հայերէն լեզուի համեմատական ձայնագիտութեան եւ ձեւաբանութեան զանազան խնդիրներով կը զբաղին: Բաւական է միայն յիշատակել Յր. Միւլլերի, Լագարդի, Հիւբշմանի, Բուզգէի, Բարթոլոմէի, Մէյլի եւն. անունները: Բայց նախահայերէնի, կամ ընդհանուր հայերէն լեզուին (այսինքն լեզուին այն շրջանին, որ կանխած է հայերէն անհատաբար բառերու երեւումը) բնախօսութիւնը լուսարանելու համար, հարկաւ հին հայերէն, որ կը կոչուի կրթարձ, գրական լեզուին միակ ուսումնասիրութիւնը բաւական չէ: Այս նպատակին հասնելու համար

կարեւոր է հայերէն լեզուի կենդանի ժամանակակից գաւառաբարբառներու ուսումնասիրութեան ձեւանակելը: Այս ուսումնասիրութիւնն իսկ՝ կից ընդ ուսումնասիրութեան գրաբարի, կարեւորութիւն կու տայ ժամանակաւ ընդհանուր (կամ նախահայերէն լեզուի վերակազմութեան մերձենալուն: Այս նկատմամբ տակաւին՝ զժամանակաւ, շատ քիչ բան եղած է. հայերէն բազմաթիւ բարբառներէն՝ լեզուագիտութեան ուսումնասիրութեան եւ միայն լեզական Հայոց բարբառը, Ագուլեցոց բարբառը (այսպէս անուանեալ Չովբուր լեզու), Ախալցխայի, Քիֆլիսի եւ Մայաշի լեզուները: Հիմայ կ'ըրեայ իմ գործս Մշոյ բարբառին վրայ, այսինքն Մշոյ քաղաքի եւ նորս մերձակօր վայրերու բարբառին վրայ, Բաղէի վիւժիկին մէջ (ի Տաճկահայաստան): Այսպէսով կը անենք, որ հայական բարբառախօսութիւնը դեռ ստղծական վիճակի մէջ է, եւ մինչեւ բազմաթիւ բարբառներ ուսումնասիրութեան եւ գիտութեան ժառանգութիւն դառնան՝ դեռ շատ գործ կայ: Այն ատեն միայն պիտի լուսարանուի գաւառաբարբառներու փոփոխակի աղերսն եւ կարեւի պիտի ըլլայ անոց զատաւորութիւնը, եւ ապա ընդհանուր հայերէն լեզուին վերակազմութիւնը:

Ընդհանրապէս հայ լեզուի պատմութեան համար՝ նոր-հայերէն բարբառներու ուսումնասիրութեան կարեւորութեան մտադիր ըրած ատենս, կուգեմ համառօտակի յառաջ մերել հայերէն բարբառախօսութեան պատմութեան օւրուագիւրը: Այս ակնարկը պէտք է որ սխիւք մեր թուագրութեան, զարեւն, երբ՝ ըստ ականագութեան, անձնօթ անձ մը թարգմանեց եւ հայերէն լեզուին յարմարացոյ՝ Դիանիսիս թրակացուցն քերականութիւնը: Անանուն թարգմանիչը՝ երբ ասիպուած էր յուսման սկզբնագրին այն տեղերը թարգմանել, ուր խօսք կ'ըլլար նոյնպէս յուսման բարբառներու վրայ: հայերէն գաւառաբարբառներու factերէն օգտուած է: Ապա ծ.Գ. դարու հայ մտածագիր եւ քերական Յովհաննէս Երզնկացի, իւր նախորդաց աշխատութեանց վրայ հիմնուելով, Դիան. թրակացուցն քերականութեան խմբագրութեան վրայ հաւաքական (ընդհանուր) մեկնութիւն մը գրելով, յառաջ կը մերել (Ստեփանոսի քերականութեան) եօթմ բարբառներու անուանակոչութիւնը (կործակք, Տայք, Խոթիսը, Չորրորդ չայք, Գարակահայք, Միւլիք, Մըցախ), զորոք ինքը կը բնորոշէ ատանձինն՝ Երզնկական, վերագրական անուամբ, այսինքն յեղեւ ի սահ-

կը բուն մէկ կողմանէ արեւոյն ձիւղին (հնդեւրոպական) եւ միւս կողմանէ բարձիկ սլաւ (կամ Լիտուան-սլաւ) ձիւղին միջին դիրքը՝ (էջ 39, 42 — էջ 37, 40 անդ. Հմմտ. նշանակաւ իւր Arm. Stud. I. (Leipzig) էջ 82, 83:

Գործարք կը նշանակէ հայերէն — գրուող խօսք: Այս հին-հայերէն մասնաբարբառական լեզուն, Յ. Ք. Ե. գտնելն սկսեալ յիշատակարաններու մէջ յայտնի է. Գործարքի որպէս եւ իւրաքանչիւր մասնաբարբառական սրտէ, կը ներկայացնէ ինչչին միջեւ որք աստիճան՝ արեւտական երեւոյթ մը: Ունենալով իւր արմատին մէջ որք գարու ժողովրդական բարբառ մը՝ եմթարիւ ծցաւ գրական զարգացման եւ, գառնայով գրագրութեան գործի, հաստ որք կանոնադրեալ մեկ մը: (Հմտ. հին-հնդեւրոպական լեզուն — Ստեփանոսի) Գործարք բարբառախօսական հիմունքը պարզեմ ապագայի գործ է:

ման գանձող կարծես այսու՝ այրարտանաւար-
 արանի առաջնութիւնը կուզէր յառաջ մղել,
 անուանելով զայն «միջերկրեայ», (որ կը գըտ-
 նուի միւս բարբառներու կենդրոնին մէջ), եւ
 «ստասիկ», այսինքն մայրաքաղաքացի, թա-
 գաւորական, արքունական: Այլ եւս որչափ գիտ-
 ենք՝ Տայերէն գաւառաբարբառներու վրայք
 Տայ բերականներու եւ մասնագիրներու քով
 մասնական տեղեկութիւն չունինք: Միայն եր-
 բեմէ մէկ կամ միւս մաստեղագրի քով մնը Տար-
 եանցի կը պատահինք՝ այս կամ այն Տայկա-
 կան նահանգի բարբառի վրայ կցկոտոր դիտու-
 դութեանց, ուր սակայն այս բարբառը ընտրու-
 չուած է միշտ հին Տայ մաստեղագրական լեզուի
 (այսպէս անուանեալ Գրաբարի) Տայեցադէտով:
 Աերջնը (գրաբարի) գեղազիտական չափ դի-
 տելով, մաստեղագիրները՝ առեղական բարբառի
 վրայ խօսելով, գանձը կ'անուանեն անախորժ,
 կոպիտ (խժալուր) անՏասկանախ: Էյ պատական-
 ներու համար ժողովգական բարբառները կը
 ներկայացընեն միայն արւադուս՝ գրաբարի —
 մաստեղագրական, զրուոր խօսքի. բաց աստի՝
 նոյն իսկ համեմատաբար նորագոյն ժամանակ-
 ներս գեւ կը գանուէին Տայ եւ եւրոպացի գիտ-
 նականաց մէջ այնպիսիներ, որոնք ազգային բար-
 բառներու եւ հին-մաստեղագրական լեզուի փո-
 փոխակի յարաբերութեան վրայ այլազգ չէին
 նայեր: Թէ որչափ բարձր էր գրաբարի համարու,
 կարելի է ասենել նոյն իսկ այն պարագայէն, որ
 Պրոֆ. Բ. Պատկանեան, իւր հետազոտութեան
 մէջ՝ «О составѣ армянскаго языка» (Տայ լեզուի
 կազմութեան վրայ) հրատարակեալ 1864ին,
 անհատական Տայ բարբառներու՝ գրաբարէն
 յառաջ գայուն դէմ կը խօսի, եւ բարբառնե-
 րու ուսումնասիրութեան կարեւորութիւնը կը
 ցուցնէ, կ'աճապարէ ինք զինքը ջատագովելու
 որ ինքը ամենեւին նեմացընել չէ մասներ նոյն
 գրաբարին այսինքն հին-մաստեղագրական Տայ-
 րէն լեզուին նշանակութիւնը: (Հետազոտութիւն
 Տայ լեզուի կազմ. վրայ էջ XVII.)

Նորագոյն ժամանակի գիտնականաց գործոց
 գոռնալով, մնը կը գաննել նախ տեղեկու-
 թիւն՝ մասնական քանի մը գաւառաբարբառ-
 ներու, նախընթաց գարու սիկիզներն ապրող
 հողմնագացի գիտնական — Յովհ. Շրէօդերի
 քով, իւր նշանաւ որ երկասիրութեան մէջ՝ The-
 saurus linguae armenicae (Amst. 1711): Այս
 ց լխաւոր «գանձարանի», մէջ՝ Synopsis linguae
 civilis Armenorum, անուամբ առանձին հա-
 տուած մը կը գտնենք, որուն մէջ Յ. Շրէօդեր

(Իւրոպայի առաջին հայագետներէն մէկը) ա-
 րեւելեան բարբառներէն միոյն համառօտ քե-
 րականութիւնը կազմեց: Այս Synopsisին կը
 կանխէ բաւական հետաքրքրական նախաբան մը,
 ուր նոր Տայերէն բարբառներու եւ հին մասե-
 նագրական լեզուին իրարու ունեցած աղերսը
 լուսարանելու փորձի մը կը հանդիպինք: Շրէօ-
 դեր այս իւր Synopsisին կը յարակցէ քանի մը
 քննադիրներ, որ քանի մը արեւելեան բարբառ-
 ներու (ագուլեցոց եւ ուրիշ) լեզուի վրայ երկ-
 խօսութիւն մը կը ներկայացընեն: Այս քանի մը
 էջերը՝ արդի ժամանակ մեզի համար մեծ արժէք
 ունին, որովհետեւ՝ քանի մը ժամանակակից Տայ
 բարբառներու հին նմոյշները կը ներկայացընեն
 մեծաւ մասամբ (Հմմտ. Պատկան. Источ. о диале.
 арм. ЯЗЫКА, էջ 53, Արագիտեանց՝ Ագուլ. բար-
 բառ էջ 22 եւն.): Սպայ այս Synopsisի առա-
 ջին գլխոյն մէջ (De orthographia) ունինք ան-
 հատ Տայ բարբառներու քանի մը ձայնագիտա-
 կան առանձնայատկութեանց վրայ հետաքրքրա-
 կան ցուցմունքներ, լուսաստեղ փորձելով զա-
 նոնք՝ նոր եւրոպական լեզուներու (անգլ. գլ.:
 եւն.): օրնութեան մը: Էյս բարբառներու աւելի
 հետաքրքրական եւ մանրամասն ծանօթութիւն
 կը գտնենք այնուհետեւ՝ ներկից գարուս սիկիզ-
 ներն ապրող Տայ գիտնական՝ Շահան Զրպալ-
 գոց մէջ, որ Պարիսի Տայերէն լեզուի կաթե-
 դրին վրայ առաջին ուսուցիչն եղաւ, այսինքն
 իւր ընդարձակ Grammaire de la l. arménienneի
 մէջ, որ 1823ին ի Պարիս հրատարակուեցաւ:
 Այս երկասիրութեան մէջ հեղինակը՝ իրեն ժա-
 մանակակից քանի մը Տայ բարբառներու ընդ-
 Նանուր ծրագիրն կ'ընէ, անոնց իւրաքանչիւրին
 արտայայտիչ առանձնայատկութեանց եւ բնու-
 րոշ գծերուն վրայ կանգ առնելով:

Ժամանակագրական կարգին հետեւելով՝
 Շահան-Զրպալտի երկասիրութեանն ետքը, կը
 ստիպուինք յիշել՝ անցած դարու վերջերը Տայ
 ազգային երգիչ (աւուղ) Սայեաթ-Կոպլայի եր-
 գերուն 1852ին ի Մոսկուա երեւցած գեղեցկա-
 գոյն հրատարակութիւնը, հրատարակութիւն մը՝
 զոր բժշկութեան դոկտոր Գեորգ Ախվերտեանցի
 պարտական ենք: Թեւեթեւ բժշկութեան դոկտորի
 մը՝ բարբառախօսութեան սահմաններու վրայ
 զբաղին լսելը տարօրինակ երեւայ. սակայն այս
 երեւոյթին իւր հիմն ունի: 50ական տարւոյ սկիզբ-
 ները (կամ՝ քիչ մը կանուխ) Տայ կրթելոց մէջ
 (ինտելիգէնցի) առ ազնի շահագրգռութիւն մը
 արթնցաւ. ազգային ժողովրդական կենաց, սու-
 վորութեանց, աւանդութեանց, լեզուի եւն. ու-

berichtին մէջ տպեց (1866) Արուլեցոց բարբառին վրայ ուսումնասիրութիւն մը:

Պրոֆ. Պատկանեանին սկսած գործը շնորհ-
հատեցաւ: 1883ին Հայ գիտնական Սարգիս
Սարգսեանցի նշանուող գործը լըյս տեսաւ,
որուն մէջ Տեղինակը ներկայացոց՝ Արուլեցոց
բարբառին (այլապէս = կամ Զոգկերու լեզուն)
ձայնագիտութիւնն ու ձեւախօսութիւնը, կցելով
անոնց բազմութիւն նոյն տեղին ինքնին հաւաքած
textեր: Այս կրնանք համարձակ բնել, նոյն ծա-
նօթ բարբառին վրայ խօսող առաջին գիտնական
մենագրութիւնն էր, որ եւ ինքնին ուրիշ նման
մենագրութիւններ յառաջ բերաւ: Առաջին
փորձը լոււ նշաններով սկսաւ. Ա. Սարգսեանցի
գիրքը ինչպէս թեմաք ընդունեցաւ գիտնական աշ-
խարհն եւ իբրեւ գիտութեան պահանջները
գոհացնող գիտնական հետազոտութիւն ծանշ-
ցուեցաւ: Հեղինակն այս երկասիրութեան մէջ
գլխաւորաբար յարողուցած է ձեւախօսու-
թիւնը: Սակայն ձայնագիտութիւնը՝ համեմա-
տելով զայն ձեւախօսութեան հետ, այնչափ
հանդամանօրէն եւ մշակեալ չէ:

Քանի մը տարի ետքը (1866ին)՝ Վինն-
այի շամալաբանի, համեմատական քերական-
ութեան եւ սանսկրիտի առանձնական ուսուցիչ՝
երիտասարդ Յովհ. Հանուշի (Jan Hanusz) եր-
կասիրութիւնը լըյս տեսաւ ի կրակաւ Ojczyku
Ormian Polkskich. Այս երկասիրութեան մէջ,
որ նախ կրակաւ գիտութեան ակադեմիային
տեղեկագրոց 11Է հատուր մէջ տպուեցաւ, լեհ
լեզուաբանը՝ զոր ի ցաւ գիտութեան մահը այն-
պէս շուտ յախշտակեց, լեհահայոց մէջ հաւա-
քած բառերու բաւական ընդարձակ ցանկ մը
ներկայացոց, եւ կցեց անոնց լեհերէն եւ
գաղղիերէն թարգմանութիւններ, եւ գրաբարի
եւ ուրիշ նոր-հայերէն բարբառներու համա-
պատասխան բառերով համեմատեց: Յաջորդ
տարին՝ Beiträge zur armen. Dialektologie վեր-
նագրին տակ, Wiener Zeitschrift f. d. Kunde
des Morgenlandes նոր լեզուագիտական պար-
բերագրին մէջ, սկսաւ լեհ-հայկական բարբա-
ռին ձայնագիտութեան վրայ Հանուշի հետա-
զոտութեան տպագրութիւնը: Այս գերազանց
երկասիրութեան մէջ՝ նոյն լեհ-հայկական բար-
բառին հնչարանութեան հիմնական նկատու-
յութեան կ'առնու հեղինակը, անոնցմէ կը մանէ
հին-հայերէն մատենագրական լեզուի, (գրա-
բարի) հնչմանց լեհ-հայերէն բարբառին իւրա-
քանչեւր անհատ բառը համադրելով համա-
պատասխան գրաբարեանով:

Հանուշի երկասիրութիւններէն ետքը
պէտք ենք յիշատակել A. J. Tomsonի (հիմա
ՍՕդեստ համեմատական լեզուագիտութեան եւ
սանսկրիտի պրոֆեսորի) երկու գործերը: Առնցմէ
առաջինը՝ 1887ին հրատարակուած (Լեզուա-
գիտական հետազոտութիւններ [Лингвисти-
ческая работа]) կը պարունակէր
Ախալցխայի բարբառին ձայնագիտութեան եւ
ձեւախօսութեան վրայ կարծ տեսութիւն մը:
Այս երկասիրութեան մէջ Տեղինակը հետեւե-
ցաւ՝ որպէս եւ Հանուշի՝ նոյն սխտէմին, այս-
ինքն Ախալցխայի բարբառին հնչարանութեան
ու ձեւէն մտաւ գրաբարի հնչարանութեան ու
ձեւէն: Ստալա երկրորդ գործին մէջ՝ («Պատ-
մական քերականութիւն» Թիֆլիս քաղաքի Ժա-
մանակակից Հայ լեզուին, Պետրք. 1890), որ
Թիֆլիսի բարբառին մանրամասն նկարագրու-
թեան էր նուիրուած, իւր հետազոտութեանց
մէջ ունեցած սխտէմը փոխեց Տեղինակը:
Չայնարանութեան մէջ նա արդէն գրաբարի
ձայներէն անցաւ Թիֆլիսի բարբառին հնչմանց,
այս ինքն կը գիտէ, թէ Թիֆլիսի բարբառին
հնչումներն որոնց կը համապատասխանեն գրա-
բարի ծանօթ հնչմանը: Կերպար պարագայից մէջ
այս մեթոդն ամենայնպէս եւ նպատակաւորն
է, եւ ասոր վրայ գեւ պիտի խօսինք առաջը-
կային: Պրոֆ. Տոմսոնի այս եւ միւս երկասիրու-
թեանց առանձնայատկութիւնն է, որ Տեղինակը
մէջ կողմանէ ծանօթ բարբառներու ձայներու
եւ ձեւոց՝ եւ միւս կողմանէ գրաբարի փոխ-
խախի յարաբերութիւնն վերականգնելով չի
բաւականարար, այլ կը փորձէ նոյնպէս ներա-
ծելու ընդհանուր-հայերէն լեզուի ձեւերը,
որմէ յառաջ եկած են արդէն անհատ բարբառ-
ները: Այս փորձը՝ հայերէն բարբառախօսու-
թեան վրայօք մեր ծանօթութեանց ներկայ վի-
ճակին մէջ, եթէ ոչ վաղաժամ, գոնէ շատ
յանդուպէն կ'երեւայ:

Վերջապէս, 1896ին, «Հանդէս Ամս-
րեայի»՝ Վիննայի Միխիլարիանց գիտնական
օրգանին մէջ սկսաւ տպագրուիլ (փետր. թիւ 1)
ուսումնասիրութիւն մը Մարաշի (ի Զէյթունն)
բարբառին ձայնագիտութեան վրայ, որ երի-
տասարդ հայագետ Մեղիք-Գաւիթի Բեպի գըլին
արդիւնքն է: Հեղինակը յայտ՝ Պարիսի պրոֆ.
լեզուագէտ Ա. Մէյէի գիտողութիւններէն է
օգտուած: Այս ուսումնասիրութեանմէ կը փա-
կեմ եւ հայերէն բարբառախօսութեան նկատ-
մամբ գրուածներու տեսութիւնը, որք հրատա-
րակուեցան մինչեւ ՍՉԻ բարբառին աշխարհ-

տու թեանս լոյս ելլելը, որուն կը դառնամ Տիմայ:

Պետերսբուրգի կայս. Համալսարանին պատմական-քննական ֆակուլտետին ներկայացուցած այս գործս՝ եռամեջ դադարանց արդիւնքն է: Ինչոր բովանդակութիւնը՝ Մշջ բարբառին համեմատական ձայնագիտութիւնն է կից գրաբարի՝ այսինքն հին-հայերէն մատենագրական լեզուին՝ ձայնագիտութեան: Մշջ բարբառին ուսումնասիրութիւնն ինծի համար ի մասնաւորի մշտաւեւ հրապուրիչ՝ եւ միանգամայն հայերէն լեզուի պատմութեան համար շատ կարեւոր գործ մը կը ներկայացնէր, ընդհանրապէս այն նշանակութեամբ զոր Հայաստանի պատմութեան մէջ Մշջ երկիրն ունի: Մշջ երկիրը հին հայկական Ցարոն նահանգը (Մեծ Հայաստանի մէջ), հին մասնագիրքներէ փառապուրած (է) իբր մինչ Հայաստանի ծաղկեալ գաւառներէն: Այս գաւառին պատմութեան էջերը՝ Հայոց քաղաքափնն եւ կրօնական կենաց դիւցազնական յիշատակներով լի են: Բաւական է յիշատակելն, որ Ցարոնի գաւառը՝ Մամիկոնեան տոհմին աւատակներէ բաժինն էր: Երբ կրօնական պատերազմը բարբառեցաւ Պարսկաստանի հետ որով սասանեան թագաւորները կը ձգտէին Հայաստանն ամբողջապէս իրանացնելու: Ապրդան Մամիկոնեան տոհմէն յառաջ եկաւ իբր անվհահեր պաշտպան մը՝ ազգային եկեղեցւոյ: Հայաստանի մտաւոր զարթոյցման մէջ՝ Ցարոնի գաւառը գրեթէ առանցակարգ դեր կը խաղար: Հայաստանի լուսաւորութեան գործին ժամանակ անկէ յառաջ եկան շատ մը մարտիկներ, այսպէս սուրբ Մեսրոպ՝ Տայեբէն նոր այբուբնը կազմակերպ: Տայեբէն պատմութեան հայրը՝ Մովսէս Խորենացի եւ ուրիշ շատեր: Այս երկիրն մէջ կը գտնուէր Աշտիշատ՝ Հայաստանի հեթանոսական շրջանին մէջ, իւր կրօնական պաշտամունքներուն մէջ հռչակուող քաղաքը: Այս ամէն բան տեսնելով հակեցաւ հաստատուի, որ գոցէ այն Ցարոնի կողմերու լեզուին մէջ՝ պէտք է որոնել հին հայ գրական լեզուին հիմքը:

Սակայն Մշջ երկիրն (Ցարոնոյ) բարբառին մէջ գրաբարի հետք որոնելու կարեւորութեան միայն զեռ ինծի շատ յոյսաւ յայտնուած էր՝ գրեթէ ասկէ կէս դար յառաջ՝ ծանօթ հայ գիտնական Պր. Անվէրտեան թիֆլիսեացի (Մովս. 1897) էջ IX:

Լինցի աշուղ Սայեթ-Նովայի երգերուն՝ արդէն յիշատակեալ հրատարակութեան ներածութեան մէջ, ինչպէս տեսանք՝ Ցարոնի նահանգին եւ Այրարատեան գաւառին՝ (այսինքն Մշջ եւ Այրարատեան բարբառներու) նշանակութեան եւ կարեւորութեան վրայ կարծիք յայտնեց, նկատելով Հայաստանի պատմութեան եւ հայ գրականութեան պատմութեան factերը, որոնք աւանդաբար եւ պատմականօրէն այս երկու երկիրները կապած են: Մշջ բարբառն բնութեամբ սահմաններն ու յոյժ լին կրօն քիչը նշանակող որչափէ: Բայց զորք. Պատմականին՝ ինչպէս իւր՝ «Հետազոտութիւն հայ. լեզուի բարբառներու վրայ» (էջ 103) նոյնպէս իւր երկրորդ հրատարակութեան մէջ՝ «Նիւթեր վան ուսումնասիրութեան հայ. բարբառներու» (էջ II), այս բարբառին նշանակութեան վայրը՝ խիտ մեծ եւ կարեւոր էր ի նշանակող ստիճանի սեղմել: Մենք մեր ծանօթութեանց հիման վրայ՝ մեր ուսումնասիրած բարբառն վայրը մեր ճառարապէս որոշեցինք այսպէս. Մշջ բարբառը (իսկապէս այն՝ որուն նիւթերը մենք ժողկեցինք) — Մշջ քաղաքին եւ անոր սահմանակից վայրերուն բարբառն է, այսինքն «Մշջ դաշտին», բարբառը, հին Ցարոն նահանգին, Մենն Հայաստանի Ցարութեան գաւառին մէջ (Տիմայ Մշջ օճեֆ, Բիթիւրի Էլ-Էյնի):

Եւսով յառաջ Մշջ բարբառով զբաղեցաւ Բ. Պ. Պատկանեան, որ 1875ին «Նիւթեր վան ուսումնասիրութեան հայ. բարբառներու», երկրորդ երկնասիրութիւն մը հրատարակեց, որուն մէջ Մշջ բարբառով քանի մը բնագիրներ տպեց, եւ այս գաւառաբարբառն ձայնագիտական ու ձեւաբանական առանձնայատկութեանց վրայ կարճ տեղեկութիւններ տուաւ: Սակայն՝ դժբախտաբար, իւր հրատարակած բնագիրներուն մէջ՝ զուտ Մշջ բարբառն նույններն չեն բովանդակուիր, ուստի ձայնագիտական ակնարկին մէջ՝ Մշջ բարբառն այնպիսի երեւոյթներու վերագրուած կը գտնենք, որ անոր մէջ անդէ չունին (Հմուտ. Ուսումնասիրութիւն հայերէն բարբառաբանութեան, Հատ. Ա. §§ 160, 212): Եթէ ես ինծի կը ներեմ այս պարագան յիշատակելու, այս՝ ի հակէ, անմուտց Պր. Փետրիսի փառաբոր յիշատակին վրայ ստուեր ձգելու նպատակաւ չէ. որուն կարգապարտութեան տակ գտնուած եւ մեծաւ մասամբ ուրիշ folkloristներու՝ հրատարակութիւններէն արտա-

1 Մշջ բարբառն իւր ձայնագիտութեանը կը փութարկէ «արեւելեան» խմբի բարբառներու, է՛նէ ներքեւ:

ուպած բնագիրներուն անտույզ ուղղագրութիւնը տարազինքն ի մտրութիւն:

Երբոր ես այս բնագիրներն ուսումնասիրել սկսայ, այն ատեն յանկարծ զգացի անոնց լեզուագիտական նպատակներու այս բոլոր անյարմարութիւնը. սակայն ստիջ (այս բնագիրները) այս նպատակին ալ անհամեմատ իսկ չէին: Ազգայնագէտները լեզուին ձայնագիտական կողմին քիչ ուշագրութիւն դարձուցին, եւ բնագիրները գրեցին մատենագրական նոր-հայերէն լեզուի ուղղագրութեան համեմատ, այնպէս որ գաւառաբարբառին հնչալան անանձնայատկութիւնները ծածկեալ մնացին: Այս տեսնելով ես բողոչեցի այն բնագիրները բարոյովն հանգիստ թողուլ եւ ժողովոցեան բերնէն անձամբ նորեր ժողովել՝ գիտնական լատինական փոխագրութեամբ (տառադարձութեամբ) գրելով զանոնք: Ի հարկէ եթէ բարձրայիջ Վշոյ կենդանի մշտնոց գաղթականութեան բարբառն ուսումնասիրել, պէտք էի ի Մուշ՝ Քըքախան շայտատնի Բլթիւս Վելայէթն ուղեւորիլ: Այս ինքնին կը համարցուի: Սակայն՝ գծբախտաբար ես զայս չեմ կրնար ընել ի տես այն արդիւնքներու եւ նոյն իսկ փտանգներու, որոնք՝ Օսմանեան կայսրութեան սահմաններուն վրայ գիտնական խուզարկութիւններ ընելու հետ կապուած են. կարծեմ որ սլաւագետ պրոֆեսորի մը հանդիպած յայտնի գեպքերը գիտնական աշխարհի հարկաւորէն աւելը բաջածտնօթ են, եւ ի վերայ այս՝ այս նիւթիս վրայ ծանրաբան անհրաժեշտ չէ ինծի: Այս խուզարկութիւնը միշտվայրին վրայ ընելու հնարաւորութիւն չունենալով, որոշեցի Անդր-Կովկասեան սահմաններն երթալ, ուր՝ ինչպէս լաւ յայտնի էր ինծի, ոչ սակաւ մշտնոց գաղթականներ կը գտնուէին: Այսպիսի լեզուագիտական արշաւանքներ կատարեցի ես երկու անգամ՝ 1894 եւ 1895 տարիներու ամառները: Թիֆլիս, Բաթում, Երևան, եւ Էջմիածնին աշխատելով՝ բաական քանակութեամբ բնագիրներ հաւաքեցի, որոնց հիման

վրայ գրեցի Վշոյ բարբառին՝ ձայնագիտութեան վրայ իմ երկասիրութիւնս, որ Վշոյ բարբառախօսութեան ուսումնասիրութեանց առաջին հատորը կը կազմէ: Հարկաւ կրնայ ըսուիլ թէ նոյն գաւառաբարբառին ծննդավայրին մէջ չկատարուած ճշխատութիւններն իմ երկասիրութեան քան Տաւուս արդիւնաւոր չեն. շատ յաճախ այս կամ այն խնդրի եւ երեւութի նկատմամբ տարակուսի մէջ կ'իյնայ, եւ ասոր վրայ ամենայն իրաւամբ դիտողութիւն կ'ընեն իմ: քննարկանքս եւ գրադասներս՝ Յուսանք որ սպագայ ինչպէս ինչի քեփտոր ըլլայ եւ Վշոյ բարբառին բնավայրին մէջ իսկ հետազոտութիւններ ընելու կարելիութիւն ունենայ: Չեմ տարակուսիր, որ այն ատեն իմ երկասիրութեան շատ տեղեր սրբագրուած եւ ամբողջացած կ'ըլլան:

Կանցնիմ հիմայ իմ երկասիրութեան մեթոդին. մեթոզ մը՝ որ ամէն նման գաւառաբարբառական ուսումնասիրութեանց համար ընդհանուր կրնայ համարուիլ, եւ զոր յաջողապէս գործածած են արդէն իմ նախորդներս (Տոման եւ այլք): Եւ մասնաւորապէս Վշոյ բարբառին ամէն ձայնագիտական երեւոյթները գրաբարին այսինքն հին հայերէն մատենագրական լեզուին կը մերձեցնեմ. գրաբարի ամէն հնչման հետ կը համեմատեմ Վշոյ իւր համապատասխանը: Հայերէն բարբառախօսութեան վրայք մեր ունեցած ծանօթութեան արդի վիճակն մէջ այս կերպ ընթացքը կը թուի մի միակ բանաւոր միջոց՝ հայ բարբառներու պատմութեան ուսումնասիրութեան համար: Այս միջոցով ամէն գաւառաբարբառական նիւթ կ'ամփոփուի որչափ-նիւնէրու՝ եւ այս կերպով՝ հայ բարբառախօսութիւնն ուսումնասիրելու վերջնական նպատակին ճամբան կը դիրանայ հոգեփորել քուր հոյ. բարբառներն իրարու մէջ եւ վերականգնել հին հայերէն լեզուն (այսինքն այն շքեղնի լեզուն, որ անհատական հայ բարբառներու երեւալը կանխած է): համեմատական մեթոդի ճամբով: Սակայն, ի հարկէ, գիտնական տեսակետով այսպիսի մեթոզ մը կրնայ վիճել ըլլայ, որովհետեւ երբեմն գործն այսպիսի նկարագիր կրնայ առնուլ, իր թէ մեք գրաբարը ընդհանուր (հին) հայերէն լեզուին հետ նոյնազընէնը, այն ինչ ինքնին գրաբարը, որպէս արուեստաւոր մատենագրական լեզու, կը բովանդակէ իւր հիման մէջ՝ մատենագրական յղուած՝ առած գաւառաբարբառներէն մէկը: Սակայն եւ այնպէս գէ-ն (մասնաւոր կը

է պահել այս ոչ բողոչեմ ճիշդ ասոցական յատկաբանութիւնը (terminologie): քանի մը հպարտանքէ՝ այս բարբառը կը նոյննոց է Վ անոց բարբառին հետ. այս մտրութիւնն՝ որուն եւ ալ հարկ վճարելի յառաժ կեանք եւ Վշոյ եւ Վ անոց բարբառներուն՝ ձեւախօսական մերձաւորութեան. սակայն իրենց ձայնագիտական անանձնայատկութիւններով թէ Վշոյ եւ թէ Վ անոց բարբառներն երկու տարբեր գաւառականներ կը կազմուան:

1 թուրքիտ գիտնական խուզարկութեանց հետ կապուած գծուարութեանց մասնացոյց կ'ընէ ի Կ.Պ.Ղն ուսուցանող Հնարասական Հաստատութեան Յեղկազորոց Ա. Ետտորը:

